

ԿՐՕՆԱԿԱՆ

Ա. ՀՈԳԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԷՋ

«Մի տրմեցուցանելք զնողին Սուրբ Աստվածոյ»
(ԵՓՄ. Դ. 30)

Հասարակաց զգացումին մէջ քրիստոնեայ ժողովուրդներու, Հոգեգալուստի տօնը փառաւորումն է պատմական կարեւորութիւն ստացած դրուագի մը, շարժումի մը յիշատակին: Մասնակցելով հանդերձ դարերու աւանդութեամբ պաշտպանուած այդ զգացումին, անտեղի չէ, կը խորհնինք, տարածել Հոգիին ներկայութեան, Աստուծոյ շունչին ներգործութեան փաստը եղող այդ փառաւոր իրողութիւնը՝ իր խորհուրդին թելագրութեամբ: Ու հասնի հաւաստումին՝ հոգեկանին, սգեղէն գոյացութեան տիեզերականութեան ու գերազանցութեան: — Թէ Հոգին է կեանքը արժեւորող միակ իրականութիւնը, թէ անո՞վ կայ ինչ որ մարդուն մեծութիւնը կը կազմէ պատմութեան իւրաքանչիւր հանգրուանին, ու գէպի ան սեենումով, անոր տեսիլքին մէջ վերացումով միայն իրագործուած են բոլոր ճշմարիտ արժէքները մտքի, գեղեցկութեան, կեանքի ունէ մարզի վրայ, կը բաւէ փորձ մը ընել՝ Հոգիին գերը ճշտող՝ մարդերու կեանքին ու պատմութեան մէջ:

Հոգեգալուստը յայտնութիւնն է, ճշշտումը, լուծումը եթէ կ'ուզէք, նիւթի և հոգիի հակամարտ ուժերու յարաբերութեան, անոնց գերին՝ արժէքին՝ տիեզերքի մէջ: (Թէև միշտ ալ գտնուին մարդեր, որոնք չվարանին սովիետութիւնը ընել, նիւթին ճեւաւորումները՝ երեսյթները նկատելու Հոգին և ինչ որ անո՞ր միայն դրումը ունի, անո՞վ միայն կրնայ ճեւաւորուիլ):

Հոգին կ'իջնի:

Ու նիւթը, աշխարհը, ալսինքն, ինքն իրենը ոչ մէկ գործ ընել կրցող, ոչ մէկ շարժում ընել ուզող, տարածուն, իր տարրերուն մէջ ունէ կապ, իր կողմէ մտառուած ունէ կարգ հաստատելու անկարող, հետևաբար, անգիտակից, անընլի այդ գոյացութիւնը, չի կրնար անտարբեր մնալ, իր մէջէն չեղող, վերէն եկող այն միւս, նոր գոյացութեան, որ Հոգին է: Եւ որուն յատկանիշերը, ուղղակի, ինչպէս կ'ըսին՝

բջիջ առ բջիջ, կը հակագրուին նիւթին, աշխարհին: Հոգին՝ վերէն իջնող, լինչպէս չըլլար վեր՝ նիւթէն: Եւ այս անգամ՝ նիւթը իր վրայ ձեռող, զայն գործածող, իր պատկերովը զայն ոճաւորող, արժեկորող:

Զարմանալի թերևս թուի ոմանց, երբ փորձենք մՏիին իսկ (աւելի վեր զոյացութիւն մը քան նիւթը) հակագրել Հոգին: Միտքը կրնայ գոհացած զգալինք զգինք, երբ իրեն ներկայացող երեսյթներուն զաղանիքները պարզուին ու մատուցուին իրեն: Աւելին, ան կրնայ յաւակնիլ տիեզերքին կազմութեան և անոր մէջ գոյաւորուող կարգ մը մութ հարցերուն կարելի, տանելի լուծումներ, բացատրութիւններ բերած ըլլալ: Նոյնիսկ ըլլալ հպարտ՝ մնայուն օրէնքներու բանաձեռումն ալ իր ձգտութեարուն գիծին մէջը պահելուն: Եւ սակայն, դարեր շարունակ, զարգացումին հետ իր միջոցներուն, ճարտարութեանց, հնարամտութիւններուն, ա'ն՝ մի'տքը, տակաւին կը տառապի հիմնական պակասէ մը. — տիեզերքի խորհուրդէն վեր ու անդին մնացող ահաւոր իրողութիւնը պարագրկելու: Հոյս, բանաւորութիւն, կարգ է ինք: կ'ընդունինք ասոնք: — Բայց իր բեկումը, վասնզի կուգայ կէտ մը, ուրկէ անդին սկիզբ կ'առնէ անդրգոյ այն էութիւնը, որուն թափանցումին անզօր են իր քենիկները, քանի որ այդ անդրգոյն համապարփակ հոգին է, զոր միտքը չի կրնար այլևս տեղաւորել իր մէջ: Ինչպէս Ֆիզիի մէջ կէտեր կան, ուր կը դադրի զգայութեանց ձնչումը (որոշ թիւով թրթուումներ միայն ընդունակ է մեր ականջը առնելու, որոնցմէ վերն ու վարը կը մնան անարձագանդ իր ընկալչութեան վրայ), այնպէս ալ հոգեղէնին մէջ իրաւ է կէտը, ուրկէ անդին մենք չենք տեսներ՝ մեր միտքին աչքերովը, բայց կ'ապրինք զայն մեր հոգիովը:

Եւ հոս է ահաւասիկ գերը, արժէքը Հոգիին:

Ո՞րքան անհրապոյր պիտի գար ցամաք տրամաբանութիւնը, շունչէ, խանդէ պակաս հաւասառումները մտքին: Մինչդեռ Հոգիով լեցուած, անոր շունչովը, սէրովը խանդավառ, ան պիտի կարենար դառնալ ճշմարիտ ստեղծագործող ուժ, նոր կեանք մը մէջտեղ բերող, լոյսի, ճանաչման կեանքը, ուր ճեւականութեան, միօ-

բինակութեան ձանձրոյթը չկարենար ինք-
զինք պարտադրել, ու տարածուիլ մը
քան յատկանշական է, այս տեսահետով,
կեանքը ինքնին մեծագոյն գիտուններուն,
մտքի ստեղծագործ ներշնչեալներօւն:

Բաե՞լ, այլևս, թէ լինչ է Հոգին, Սուրբ
Հոգին: — Սրբութիւնն է, ամենէն աւելի
յատկանշականը անոր: Լայն առումով, կը ը-
նանք ընդունիլ թէ կենսաւոր կամ անչունչ
ամէն գոյսութիւն իր հոգին ունի, զինք ապ-
րեցնող, իր կեանքը յառաջ բերող, տես ակա-
նացնող: Բայց բարձրագոյն, մաքուր, Սուրբ
Հոգին է այս: Ինքն իր մէջը լի, ինքն իրեն
բաւող, նոյնիսկ մասամբ մը ազատ թերես
մարդկայինին ալ պայմաններէն: Եւ այդ իսկ
պատճառաւ, գուցէ, զեղուն, բարութեամբ
մը ամենուն բաշխուող, բոլոր մասնաւոր
հոգիները իր մէջ առնող, տիեզերական:
Մարդոց կեանքը լոյսին հանող, անոնց հա-
մակրութիւնները, սէրերը ազնուացնող,
երկնայնացնող, սրբացնող գոյացութիւնը:

Այս է Հոգին՝ զիտունները ոգեսորող
հանճարը, արուեստագէտները լեցնող խան-
դը, որուն երբ ունենուին, որմէ երբ կայծ
մը ունենան մարդիկ, թօթուել պիտի ուզեն
իրենց մարմի կեանքը, ելլելու համար
բարձունքները զեղեցիկ, լուսաւոր ապ-
րւմներուն, ստեղծումներուն:

Սխալ չըլլար այսպէս յատկանշել փորձ-
ուած հոգեզէն իրականութիւնը պատշաճեց-
նել մեր բառերուն, գտնել աւելի լնթացիկ
տարագ մը, կարելի եղածին չափ պարզ, չա-
տերու կողմէ փորձարկելի և գարէ գար ինք-
զինքը ապացուցած արդէն: Ասիկա ներըն-
չումն է, հին բառ մը, զոր կը տեսնենք նախնի
քուրմերուն ինչպէս լորայէլի մարգարէնե-
րուն համար ալգործածուած: Զեմծանրանար
բարին ստուգաբանական տարողութեան:

Ներշնչումը այն իրազութիւնն է որուն
հոսանքին՝ իրեւ անդիմագիր «մեծ-հոգ»ի
մը, կը յանձնեն իրենք զիրենք բոլոր մեծ
անձնաւորութիւնները պատմութեան: Ու ա-
սիկա, ամէն այն պահերէն առաջ, ուր անոնք
կը մղուին կամ կը կանչուին ոչ-սովորական,
զեր-իրական թափանցումի մը՝ մշմարտու-
թեան լոյսին, զեղեցիկ արարքներու կա-
տարելութեան իրազործման, զերազանց
բարին ստուգութեան: Եւ արգարեւ, ան-
դիմագիր այդ «մեծ-հոգ»ին՝ Հոգին,
ներշնչումին զեղումովը միայն կարելի կը

դառնայ գիտունի մը, արուեստագէտի մը
համար զոնել ճշմարիտ յարաբերութիւնը
երեսյթներուն, հասատատել անոնց մէջ զա-
նոնք ներգաշնակող կապը, կարգաւորու-
թիւնը, համնիլ տիեզերքին ալլալանու-
թիւնը, հակամարտ տարբերուն միութիւնը
ձևի մը մէջ պահող, կարելի ընող ոգեղի-
նութեան, որ գաղափարն է գեղեցկութիւն,
ու նաև իրազործումը անոր: Ու տակաւին,
նոյն Հոգին է, մարգերը իրենց առօրիեալի
ապրումներուն, հոգերուն տափակութենէն
զուրս հանող, ձերբազատող զօրութիւնը:

Ու մեր փնտուածը, գտնել ուզածը, բոլոր
ձեներուն ու խաղերուն մէջը իրաւ զործերուն,
մեծ արարքներուն: — Հոգին է արզարեւ:

Ի՞նչն է մեզ հացական սենումմի մէջ
պահողը՝ կերպարանքներուն, ներկայա-
ցումներուն զիմաց յլկուած մարմար ար-
ձաններուն, բնութեան լնգերքներէն հան-
ուած անկոփ զանգուածներով կանգուն
հոկայ կերտուածքներուն, որոնց համար
կ'ըսենք երբեմն թէ լեզու կ'առնեն, կը
խօսին կարծես, նկարներու անիմաստ թուող
խորհուրդին՝ կէտիկառմներովը, «ցեխո-
տումներովը ներկի գոյներու՝ պաստառին
վրայ, բիծերու պէս ցայտուած ու ցան-
ցնուած: առաջին առիթով մտքին համար
իրեւ անհեթեթ ներկայացող զծագրումնե-
րուն՝ որոնք երկրաչափական ձեներ միայն
պատկերելու համար են կարծես քաշուած,
բայց որոնք բոլորը, զոյնի ու զիծի այդ
տարօրինակ խառնութդին, խառնակութեան
մէջէն, բանաւորութեան, կարգի, չունչի,
զորութեան ու չնորհի այնպիսի թափանցիկ
պատմուճանով մը յաճախ չգեղազարդուած
կ'ըլլան՝ պարտազրելու չափ իրենք զիրենք
մեզի: Ու արժէքի կ'ըլլեն, զասուելու հա-
մար անով զեղեցիկ զործերու շարքին: Նոյն
ատեն հացումը գրաւելով մարդոց մէջ
բնակող զգայուն, զատող ու խուզարկու ալ
Հոգին: Հատկնալի՝ այլևս՝ որ, այդ Հոգին
ինքզինքը փնտոէ կեանքին ու զործերուն
մէջը «քոյր-հոգինքներու», և, իր փարումը
զեղուն լրաց խանգով, անկեղծութեամբ ու
մաքրութեամբ, հանդէպ զուսպ, կորովի,
անխարգախ սիրով՝ բարութեամբ իրենց
կենցաղը վարող հոգիներուն: Կարօտովը իր
չգոհացուած երազներուն՝ այնքան անզամ
արտամած ու թեատուած, խորթ վերաբեր-
մաւնքէն մարգերու, ու չարամէտ ուլաքումնե-

րէն մարմինէն պատճառուած զրգիռներու:

Հոգին է ուրեմն որ կը ստեղծագործէ, կ'իրագործէ ինչ որ պատմութեան մէջ մարդուն մեծութիւնը կ'իրաշխաւորէ, և ինչ որ անոր ճշմարիտ արժէքները կազմող հրաշալիքները կը յայտնաբերէ: Ու զարերով, մարդկութեան խորունկ համազումներէն կը մեայ հաւատագը Աստուծոյ ներկայութեան՝ մարդերու կեանքին ու պատմութեան մէջ, Անոր միջամտութեան, Անոր Շունչին ներգործութեան՝ իրի արիացնող միխթարութիւն, իրրե հերոսացնող, սըրացնող քաջութիւն ու խանգավառութիւն:

Հասկնալի է հիմա թէ ինչո՞ւ, Յիսուսի աշակերտները, իրենց իսկ վարդապետէն պատուէր էին սաացեր սպասելու գերագոյն այն պահին, ուր իրենց զգալ պիտի տրուէր ներկայութիւնը զիրինք ապագայ իրենց ասպարէզին մէջ կենսալիր ու ճառագայթուն պահող ներքին այն զօրութեան, որ ներշնչումն է՝ Շնորհը՝ Ս. Հոգին: Ան է որ լեցնէ պիտի զիրենք ոգեղէն իր չունչովը, ամբողջութեամբ առնէ զիրինք ներուժ իր խանդին սլացքին մէջ, ողողէ՝ աննահանջ իր սիրոյն կորովովը, տանելու համար զիրինք իրենց առաքելութեան փառաւոր պսակումին, լեցուն թէ և անխուսափելի հալածանքներու սպանալիքով, բայց լարուած՝ գէպի իրենց գործունէութեան երջանիկ, սլուսափիւո» վախճանը: Ահա թէ ինչո՞ւ, ուրեմն, հակառակ երեք տարիներու հոգեկան հալորդակցութեան, ուր սիրուած ու ընտրուած այդ խումբը աշակերտներուն, ապրեր էին նայուածքին ներքեւ չքեղ իրենց վարդապետին, լսեր՝ սորպվեր՝ անկէ, ինչ որ իրական անուշութիւնը, վախճանական երազը, գեղեցկութիւնը կրնայ կազմել կեանքին. (*)

(*) Ինքզինք ազատազրելը՝ անցեալի ճախճախուտքէն, մոտածումը կաշկանդող հոգիի կեղտերէն, խանգավառութենէ զուրկ ապրումներէն, թանձը, երկրերս հաշիւներէն մարդկային տիսելդ ունակութիւններու. ընդհակառակն, լեցուիլը զուսպ, չէն միւս այն հոգիով, ուր ամենէն աւելի մարդ պիտի հանչնար ինքինին, երթալու համար իրին առանձնաշնորհեալ ճակատագրին, աւելի առոյգ, գիտակից, զերծ կեանքին մէշէն խոսի նման ապրիլը ու անցնելու խեղճ, նուաստացնող հոգեանութենէն. «Ընկերային կենդանին մը» իրը, ինքնքնը ամենունը ընելու, ամենուն հետ ըլլալու յիմար փառասիրութեան թաքուն սպասափէն, որ սպասափն է մարմին առթած հեշտանքներէն ինքինքը նզելով բարձրանալուն, «մինակ մնալուն», «մսելուն»:

որոնք տեսեր էին, Աստուծոյ միայն վայել այն բոլոր հրաշքները զորս կատարած էր Յիսուս, և, իրենց բոլոր յուսախարութիւններէն յետոյ, անոնց գերագոյնին ալ — մահը հեգնած ըլլալու, անոր օրէնքները խորտակած ըլլալու իրողութեան — հանգիստես եղեր, և սակայն, այս բոլորին հակառակ, այս ամէնը ապրած այդ աշակերտները, տակաւին հասուն չէին նկատուեիր իրենց առաքելութեան պաշտօնին: Մինչգեռ Ս. Հոգին անոնց մէջ իրու կրակ՝ ջերմութիւն, ուժ, աշխոյժ նստելէն յետոյ, պարզուկ ու ձկնորս այդ գեղջուկները կը փոխակերպուին ներշնչեալներու, որոնք թիրտ ու հեթանոս աշխարհի քաղաքակրթութեան ամբարիշ ոստանները մինչև չեն վարանիր երթալ, իրենց վարդապետը քարոզելու, պատրաստելու և տեսականացնելու համար գիծը յաւէրժական աշակերտութեան: Ու, Ս. Հոգին զգեցած, գեղջուկ այդ ձկնորսները, նման աշխարհի մեծագոյն ու տիրական գէմքերուն, կը կերտեն իրենց ապագան, զառնալով ամենէն զօրեկ անհատականութիւնները մարդկային պատմութեան, չետ իրենց նկարագիրով, հզօր իրենց հաւատաւորութեամբ: Ի՞նչ է անունը այն բանին որ այդպէս տիրաբար քալել կուտայ անոնց, հազարներով բազմութիւններու առջևէն, ու կենա՞լ՝ թիրաւորներու երերուն հօգիններուն զիմաց, մազնիսելով անոնց նայուածքը, առինքնելով անոնց զգացումներուն ամենէն խորունկ հիացումը:

Նո՞յն Հոգին՝ նոյն արժէքով ու դերով, մարդկութեան մեծագործ որդիներու կեանքին ալ կազմաւորման, զարգացումին մէջ: Հոգին՝ որ թոյլ չի տար տկարութեան, յուսալքումին, տեղ գտնելու անոնց զգացումին մօտը, խորը, անոնց ստեղծումի պահերուն մանաւանդ: Որ ծիծաղիլ կուտայ «վար քաշող» այդ ժխտական ուժերուն միամտութեան վրայ, անոնց ճիգին՝ մարդոց որդիներուն մէշէն պակսեցնելու՝ արմատախիլ ընելու, թափի՝ զանոնք ողեռորդ, կեանքին լարող խանդին, այսինքն մշտանորոգ ներշնչումին՝ մարդկութեան երջանիկ այդ որդիները կեանքին նուազումներուն ու բեկումներուն զիմաց միշտ երթասարդ, առոյգ և յուսակից պահող:

Ու երկոյթը նոյնքան հարազատ է ու մատչելի, իւրաքանչիւր անհատի համար,

ապրումներուն խոկ մէջը իր առօրեայ կեանքին։ Սխալ պիտի ըլլար մատածելթէ մասնաւորներու, առանձնաշնորհեալներու միայն արուած է կապել իրենց մէջքին կրակ գօամին Հոգիի այդ պլրուածքին, խանդին՝ կեանքին հանդէպ ու կեանքին մէջ։ Խոկ անոր ներգործութեան, անոր ներկայութեան զգացումը վերածել կեանքին մէջ հազուադէպօրէն յայտնուող, բացառիկ հոգիներէն միայն տեսանելի՝ զգալի երևոյթներու, սխալէ աւելի, արդիւնք է հոգեկան ծուլութեան, անգիտակցութեան, Հոգիին չուրջ կեղտ ու կեղև կապած հեղգութեան, անդամալուծող թմրիրի։

Չմոռնալ որ Սէր է միւս անունը Հոգիին, ու սիրոյ մէջ ձանձրոյթը՝ մահը այդ Հոգիին՝ նոյնը չէ՝ անունը հաւատքին ալ չարժիչ, ներգործող զօրութեան, խաւար բիբրուն մէջ լոյսի նոր բռնիք մը ստեղծելու կարող։ Ու կեանքին մէջը մարդերուն, մեր փնտաածը՝ այս անդամ, չպակող նոյն խանդն է՝ ամէն ինչ աղնուագոյն սիրոյ մէնուլորի մը մէջէն ըմբռնելու, դիտելու, գատելու։ ուր կը քաղցրանան կարծես կատանքները մարմինին, ուր կը մաքրուի, կը սպիտականայ կարծես ճառագայթը մէր մտածումին, և ուր հոգիին անդործութիւնն է միայն որ բարոյալքող տառապանք կը գառնայ, առնելով կերպարանքը Զանձրոյթին։ Զափազանցութիւն՝ երբ սէրը նկատած են մարդիկ իրեւ առաջին գաղտնիքը տիեզերքին՝ աշխարհի իմաստուններէն որոնուած։ Բայց գիտենք թէ ո՛վ է ազրիւրը սիրոյ, և թէ ի՞նչպէս տիեզերքն ալ ինքնին, արդիւնք է անոր բնութենէն բխող ներքին մղումին, անպայման ստեղծելու խորունկ բերումին։ Ու տակաւին, սէրը՝ Հոգիին ներս, այն վիճակն է, որուն չնորհիւ կը լայնայ սիրտը մարդուն, այնչափ որ հաւասար զիւրութեամբ ու բնականութեամբ կարենայ մօտենալ ան, մէկ կողմէ մարդկային ընկերութեան ամենէն ապաշնորհեալ մէկ խլեակին՝ բորտի մը սրտին, և միւս կողմէ հոգի Աստուծոյ խոկ ոտքերուն։ Եւ Յիսուս կենդանի քերթուածն է այս գաղափարին։ Նախատիպարը, առաջնորդը բոլոր սիրողներուն։ Սիրոյ այս հոգեվիճակին մէջ չկայ ոչ մէկ կաշկանդում անձին կամեցողութեան, աղատութեան։ Ամէն արարք կը

կատարուի զարկին ներքեւ ինքնեկ այն թելադրութեան, որ յատկանիչն է յօժարակամ ընդառաջումին՝ զէպի աղրիւրը լոյսին։ Այս՝ հաւաստումն է, միենոյն ատհն, ճշմարիտ բարոյականութեան իրական ըմբռնումին, իրեւ բարձրացումը մարդուն, կեանքի մը մէջ որ վեր է օրէնքներու ցամաք, ժխտական պարտադրանքէն, որ մոռցնել կուտայ գոյութիւնն խոկ ամենօրեայ կայուն, տափակ իրականութեան, մարդերը զէպի հոգին սկեռուած խանդիմը, աշխուժութեան մը մէջ պահելով շարունակ։

Այս հոգիին, և այս հասկացողութեամբ օրինապահութեան մը համար էր ամբողջ պայքարը Յիսուսի, ընդէմ հրեայ ուսուցանողներու։ Յաւիտենական պայքարը՝ ընդէմ սիրալ ըմբռնուած օրինականութեան՝ օրէնքի տառին խստապահանջ ճշտութեամբ գործադրութեան հետամուտ, և ողեկանութեան՝ բանաւորութիւնը օրէնքի պայմանագրական սեղմումներուն ենթարկումէն ձերբազատող։

Ու եթէ Յիսուս աններելի յանցանք մը իրեւ յայտարարեց հայհոյանքը Ս. Հոգիին գէմ (Ճանձաղամտութեան յայտարար դատում մը պիտի ըլլար խօսքը առնել իրեւ լեզուական մեղանչումի մը համար միայն սահմանուած պատիժ, քանի որ անիկա աւելի խորունկ իրողութեան մը, հոգեկան կեցուածքի մը, վիճակի մը, իմացական հետաքրքրութեան մը նուաստացումին դատապարտութիւնն է) ատոր պատճառը Հոգիի ներգործող, գերազանց զօրութեան նկատմամբ մարդոց մէջ մարմին ու դիմացիծ առած տիեզերական, անխուսափելի զգացումն է։ Անոր արժէքին ու կատարած գերին համար հիացական վերաբերմունք մը ունենալ, նուազագոյն պարկեշտութեան պարտք մըն է մարդուն կողմէ կատարուելիք։

Եթէ մարդեր կան որոնք անկարող են իրենք զիրենք յանձնելու անոր շունչին, մտնելու անոր ներշնչումին, անոր սիրոյ աղնուագոյն խանդավառութիւններուն մէջ, առնուազն Հոգիին արդար պահանջքն է որ անոնք իրենք զիրենք պահեն գոնէ այն աստիճանին վրայ, ուրիէ անդին նուաստութիւնն է, ստորնացումն է Հոգիին։ Գոնէ այդ կերպով չարտմեցնելու համար Աստուծոյ Սուրբ Հոգին։ Վասնդի ոչ միայն պէտք չէ հայհոյել, այլ իւրաքանչիւր մարդ

իր աստիճանին վրայ, թէ իսկ խոնարհ ըլլայ անիկա, նոյն հոգիին սեսուն ու հիաց ցական վերաբերմունքով երբ ապրի մարդու իր կեանքը, ինքնին բարձրացած կ'ըլլայ, և այս կերպով, մտած՝ ուղին իր ճակատագրին։ Իւրաքանչիւր մարդու պարտականութիւնն է ուրեմն, ո'չ միայն չհակառակիլ, այլ ընդհակառակն բացուիլ, տեղ տալ իր մէջ այդ Հոգիին, քանի որ ապահով ճամբան է ան, անխարդախ միջնորդը՝ զինք իր նախասահմանութեան տանող։

Հակառակ սակայն Ս. Հոգիին գէմ հայող վրիպածներու մեծամասնութեան, ան պիտի ունենայ շարունակ, ընտրեալներու իր խումբը։ Եւ ինք՝ առկայծ կանթեղ մը իրեւ, կախուած՝ ընտրեալներու հոգիներուն վերեւ, չողակն՝ ինչպէս սպիտակութիւնը անոնց նայուած քին։

Ու անոնցն է իրական երջանկութիւնը, երբ քով քովի, և իրաբուզ ամբողջ, պիտի քալեն ճամբաներէն այս աշխարհի անակընկալներուն, միշտ հեռու ու միշտ վեր անոնց սադրանքներէն, սայթաքումներէն։ Երջանիկ՝ վասնզի, թէ իսկ նիւթը, միջոցը, ժամանակը հարկադրէ զերենք աշխարհի հեռաւոր անկիւնները տարտղնուած ըլլալ, անոնք դարձեալ ամբողջ պիտի զգան իրենք զիրենք իրենց մենութեանը, Հոգիին հետ իրենց խորունկ մտերմութեամբը ապրուած պահերուն մէջ, միշտ նոյն թրգուունութեամբ, լրջութեամբ, խորհուրդով, վերացումով, համակրութեամբ, տարօրինակութեամբ, սիրով — իրենց հոգիին մէջ ունենալով բոլոր գունաւոր տարրերը կեանքին։

Ու այդ հոգին, մէկ ու նոյն Հոգին է՝ Աստուծմէ բխած, իր ընտրեալներուն մէջ ձեւ առած՝ կարելի բոլոր խաղերովը կեանքին, իրեւ ներշնչում, ստեղծագործութիւն, զօրութիւն, քաղցրութիւն, գեղեցկութիւն, ու սէր։ Ու երբ նոյն Հոգին գտնենք կեանքին, ձեւերուն, խաղերուն, երազներուն մէջ այս աշխարհի որդիներէն ուեէ մէկուն, կրնանք ըսել թէ անիկա «չէ տրտմեցուցած Հոգին»։ ու պարտինք մանաւանդ հրճուել ի տես անոր, կրկնելով բանաստեղծին հետ։

Մեկուն հոգին տեսայ ես,

Ու սիրեցի ձեւերէն

Ու բայլերէն որ կ'ելլեն

Կարծես միւս վեր աշխարհիս . . . :

ԹՈՐԴՈՄ Ս.ԲԵՂԱՑ

ԵՐԵՔ ՔԱՐԵՐ

(ԱՐԵԿԵԼԵԱՆ ԱԽԱԴՈՒԹԻՒՆ)

Հին, շատ հին աւանդութիւն մը կը պատմէ, թէ մեր թուականին առաջին տարիին, (երբ աշխարհը ցաւի ու արցունքի ծով էր ամբողջ), Արարատի ոտքերուն իշխան մը կ'ապրէր Արտաւան անունով։

Ան ալ կը պատկանէր խումբին այն մարդոց՝ որոնք այս աշխարհէր կը ճանչնային ու կը դատէին տարրեր։ Նման մոզ արքաներուն, որոնց աւանդութիւնը այդ իմաստութիւնն է շնորհած այնքան խորհրդանշական և գեղեցիկ եղանակով, Արարատի ոտքին, Արտաւան իշխանը կը սպասէր աւելի արդարութեան, աւելի խաղաղութեան և խոյցութեան։

Այդ օրերուն, կը պատմեն թէ, մարդը աւելի գրախատ էր։ Հակառակ անոր որ Արտաւանին այզիները թլուրէ թլուր կը կանաչնային, և արտերը խարտեաշ ծով էին բերքի ու բարիքի, անոր հոգին կարօտն ունէր բաներու՝ որոնց մասին լսեր, որոնց մասին խանդակառուեր, որոնց մասին մտածեր էր իր ակօսներուն վրայ, իր հնածաններուն առջեւ, երբ իր հացը կը բաժնէր քրտինքի մէջ քաղցրացած պարզ մարդերու հետ։ Բայց կը տառապէր աւելին չկարենալ ընծայելուն։

Այդ աւելին կուգար, պիտի գար, եկած էր, հեռուն՝ աւանի մը ներսը, Արարատէն շատ հարաւ, ինչպէս կը կարծէին զգալ մարդիկ նոր երեցող աստղին ճառագայթներուն ոստայնէն։ Արտաւան զեռ շաբաթ մը առաջ տեսած էր նոր աստղը, յստակ ու արդար, խորհեր էր խոչոր խուճապին, խոռվքներուն, բարիքին որքան չարիքին, բոլորը պայմանաւոր մեծ մարդարէի մը ծնունդով կամ թագաւորի մը մահով։

Մանուկը որ կը ծնէր հեռաւոր երկնքի մը տակ, ինչպէս կ'ըսէր աստղը, պիտի քակէր, իր խանձարուրին հետ միասին, հանգոյցը մարդկային տառապանքին, պիտի չորցնէր արցունքին առուները մարդոց երեսներէն, պիտի տնկէր՝ սրտերուն մէջ, գյոնիկի տեղ խաղաղութիւնը երկինքներու։ Այդ մանուկը ողջունելու համար Արտաւան